

ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐ

ՏՕՔՔ. ՆԱՀԱՊԵՏ ՌՈՒՍԻՆԵԱՆ

Փարիզ՝ անցեալ ամսոյն մեծահանդէս տօնեց Հարիւրամեակը մահուան Մեծանուն Լաէննէկի բժիշկին, որ իր հնարած Արուեստ Ականջադրութեամբը (Art de l'Auscultation), համայն աշխարհի բժշկութիւնը յեղափոխելով յեղափոխեց և Ախտաճանաչութեան յառաջադիմութեանը՝ լուսառու ջահ մը եղաւ և է դեռ:

Սոյն Հարիւրամեակի վազորդային, Փարիզի Հայ Բժշկական Միութիւնն ալ. կատարեց յիշատակի շատ համեստ հանդէս մը՝ առթիւ յիսներորդ տարեղարձի մահուան նշանաւոր Հայ բժշկի մը, որ Լաէննէկի հիմնած վարդապետութիւններուն եռանդուն մէկ աշակերտն եղած էր:

Տօքք. Նահապետ Ռուսինեանն էր այդ բժշկը (1819 – 1876):

Բարեյիշատակ անուն մը թողած է նա իր ազգին մէջ, ո'չ միայն իրու բժշկ, այլ և՝ իրու հմուտ մատենագիր, և օրէնսդէտ, մահաւանդ՝ իրու ազգային բազմարդիւն գործիչ, հեղինակ Ազգային Ասհմանաղբութեան:

Առանց անդրադառնալու Ռուսինեանի ազգային կեանքին ու գործունէութեան, որու մասին արդէն երկար դրած, եմ ու խօսած, կը սիրեմ այժմ յիշատակել Համառօտիւ, անոր բժշկական գործերը, որոնք թէն քիչ են թուով, բայց ո'չ նուազ մեծ պատիւ են 19-րդ դարու Հայ բժշկական պատմութեան:

Փարիզի Բժշկական Համալսարանէն վկայուած, գրեթէ առաջին Հայ բժշկն էր նա, ընդունուած էր՝ 1849 նոյեմբերին:

Անոր գլխաւոր աշխատութիւնն եղած է, իր տօքթօրակի քէզը, որուն անունն էր՝ Բժշկական Վարդապետութեան մը ընտրութիւնը:

Ընտիր գործ մէ այս, բաւական ընդարձակ, որ ժամանակին՝ արժանի եղած է վայելել՝ մեծանուն Պույեօի բարձր գնահատումը:

Ռուսինեան իր քէզը նուիրած է յիշատակին՝ յոյն ամենահային բժշկ Կապաղովկացի Արէթէնոսին, զոր իր Հայրենակից կը դաւանի, ինքն ալ ծնած ըլլալով՝ Կապաղովկիոյ Կեսարիա քաղաքին մէջ:

Բժշկական բալոր հին վարդապետութիւնները մի առ մի կը թուէ ու կը դատէ Ռուսինեան և վերջ ի վերջոյ կը հասնի այն եղրակացութեան, թէ բժշկ մը հիւանդութեան ցոյց տուած նշաններովը չէ՝ որ զբաղելու է, այլ այլ նշաններէն առաջնորդուելով, երթալ գտնալու է անոնց ետին ծածկուած ախտաբոյնը, այսինքն թէ՝ ո՞ր գործարանն է որ հիւանդացած է:

Մինչև այն օրերը դեռ ախտանշանները կը դարմանուէին իրքե հիւանդութիւն, բայց Պիշար և Լաէննէկի ստեղծած միջոցներովը, որոնք էին՝ Ախտադիտական մահազնութիւնը (anatomie pathologique) և Լանջադիտութիւնն ու Ականջադրութիւնը, բժշկութիւնը ակսած էր, գործարանային հիւանդութիւնն որոնել ու դարմանել:

Եւ այդ կէտին վրայ էր, որ Ռուսինեան կերտած էր իւր ճառը ու ուժգնապէս քարոզակ եղած Լաէննէկեան վարդապետութեան, որ մինչև ցայսօր տիրող վարդապետութիւնն է և արդի բժշկութեան գործածածր:

Հստ այսմ Ռուսինեանի քէզը՝ որ կը գրուէր Լաէննէկի մահէն 23 տարի յետոյ, կենդանի ճառ մ'է, ո'չ զուրկ արդիականութենէ, հակառակ իր 77 տարիներու հնութեան:

Լաէննէքի վարդապետութիւններուն նշանաւոր մէկ աշակերտն եղաւ Ռուսինեան, կրկնելով կը կրկնեմ, և երբ կ. Պոլիս վերադարձաւ, հոն բժշկական դատին զրկարաց ընդունուեցաւ և շա՞տ ու շա՞տ անդամներ կանչուեցաւ բժշկական խորհրդակցութիւններու, Ականջադրութեան արուեստին մէջ ունեցած իր ճարտար կարողութեանը համար, ինչպէս պատմած են ինձ ժամանակին՝ ծերունի Տօքթ. Սերվիչէն և Տօքթ. Ստեփան Բաշա Ասլանեան, և այս վերըինը՝ կըսէր միշտ թէ թնջոր որ ուրիշներ չէին կրնար որոշել արեան շրջանի և չնչառեւրական գործարաններու այլևայլութիւնները, Ռուսինեանի սուրբ լուղութիւնը, կը թափանցէր թոքային թվիջներու խորը, սրտի ծոցիկներուն մէջ, և երևան կը հանէր հոն գտնուած ախտային խանդարումները ու առաջնորդ կըլլար հարկ եղած դարմանատրութեան:

Ռուսինեան անդամակցած է կ. Պոլսոյ Կայսերական Բժշկական ընկերութեան և եղած է բժիշկ Սպարապետութեան հիւանդանոցին:

Ռուսինեան կրնար բժշկական շատ մեծ աշխատութիւններու հեղինակ ըլլալ, բայց Ազգային գործերու բարդ զբաղումները մէկ կողմէն, և մեծ հեղինակներու թարգմանութիւնները (իմէ Մառթէնէն, Վիքթոր Հիւկօէն) միւս կողմէն, արգելք եղած են իրեն, և հա՛զիւ կրցած է քանի մը առողջապահական յօդուածներ զետեղել իր Տարեցոյցներուն մէջ և ձեռք գարնել պատրաստութեան Հայ – բժշկական բառարանի մը, որուն քանի մը էջերը միայն կը գտնուին իմ քով:

Իր վերջին բժշկական գործն եղաւ իր դասախոսութիւնը կ. Պոլսոյ Կայսերական Բժշկական վարժարանին մէջ, ուր աւանդեց մեծ հեղինակութեամբ 1874 — 76, Déontologie Médicale-ի (բժշկական պարտաբանութիւն) և Բժշկական փիլիսոփայութեան ճիւղերը. և այս վերջինին վրայ ալ զբեց Փրանսերէն գեղեցիկ գերք մը, որ Գր. Օտեան հայերէնի թարգմանել տուաւ 1879-ին: